

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ՄՈՎԱԷՍ ՔԵՐԴՈՂ ԵՒ ՓԻԼՈՆ

Պիտոյից Գրքին վերջը յարդարական խրառարանութիւն մը կայ՝ զիրքը յօրինող Մովսէս Քերդողին կողմէ ուղղուած իր աշակերտին Թէստորոսին. Այս Մովսէս Քերդողը յաճախ նոյնացուած է պատմահայր կամ քերթողահայր Խորենացի Մովսէսին հետո. Մենք այդ նոյնացման դէմ բաւուկան զօրաւոր հիմ մը կը նկատենք Քերդողին մօտ տեսնուող լեզուական երեսոյթ մը որ օտար է Խորենացին: Ակնարկուած լեզուական այդ երեսոյթն է երրորդ դէմքի համար իգաւուկան ոչ և նէ գերանուններու գործածութիւնը Պիտոյից Գրքին մէջ. այսպէս,

1. — Գիրք Ը. օրինակ ա. — «Եւ այնու զոէ դրգուեալ, սովու և ես սայթաքեալ անկանելով ի՞վայր ի հիմնէ հաստատուն խորհուոյ՝ ի պատուիրանաց կամակորութիւն» (Տպ. 1865, էջ 513):

2. — Գիրք Գ. օրինակ ա. — «Եւ մանաւանդ ևս որ զնէսզբայս՝ ամննեին անհաւատալի զրուցեալ պատմէ ճառ, առելն զնէ՝ կին Տանտալեայ» (էջ 375):

3. — Գիրք Գ. օրինակ բ. — «Եւ այնպէս յանդէսա ասէ աղէկարծումն ժամանակի՝ մնրկ զնէ իւրումն մարտակցին ցուցանէր Գիւգեայ: Բնդ որ յետոյ զգացեալ զառականս կնոջն առնել իմն զրուցի՝ զայրանայր ցասմամբ, և խորհուրդ ընդ առնողին ունելով, հրաման տայր բայ նմին՝ զի թէ ոչ զկանտուղէսն սպանցէ զայրն ներա, ինքն սրով վախճանեսցի» (էջ 377):

Այժմ կ'արժէ հարցնել թէ այս երեսոյթը, իգաւուկան զերանունին դործածութիւնը, գոյութիւն ունի՞ հայերէն լեզուով ուրիշ հին գրուածքներու մէջ: Պատասխանը դրական է: Սէ իգաւուկան զերանունը գործածուած է Փիլոնի երկու գրութեանց հայերէն թարգմանութիւններուն մէջ: Այսպէս,

Ա. — Յղ. Աստուածային Աւրինացն Այլարանութեան, Տպ. 1892,

1. — էջ 144. — Հետան որոյ և յետ վախճանին տակաւին և թնդալ և թռթռալ ասեն զոէ, իրրե տռաջին եղեալ և յետոյ ապականեալ:

2. — էջ 145. — Ալրդ զոէ և դէպուղիղ տաց ըստ գոլոյն աւզնական. քանդի արդարե ընտանի և բուն է սա աւզնական մտացն, իրր եղբայր և համարիւն:

Բ. — Յղ. Վարուց կենաց Տեսականի, կամ Հեսսեայց, Տպ. 1892:

1. — էջ 6. — «Բանդի սէ, զժարմին բժշկէ միայն. իսկ այն և զանձինս հիւանդութեամբ ըմբռնեալս դժոնդակաւք և գժուարաւք առ ի բժշկութիւն»:

2. — էջ 24. — «Բանդի սուրբ և անրիծ և յաւերժակոյս զոէ զիտեն»:

3. — էջ 26. — «Եւ սպաս պաշտաման կրեն ոչ ի ծառայից և յաղախնաց, զազգն ազատ, ստացուածս համարեալ ոչ ըստ բնութեան, քանդի սէ ազատս զամենեսին ծնաւ»:

Արդ, իգաւուկան զերանունի կիրարկութեան այս մասնայատուկ իրողութեան վրայ հիմնուելով, Պիտոյից Գիրքը յօրինող Մովսէս Քերդողին կ'ընծայենք Փիլոնի վերայիշեալ երկու գրութեանց հայրէն թարգմանութիւնը:

Մեր այս վերագրումը՝ մտանակի նեցուկ մըն ալ կը գտնէ պարմանի բառով, որ կիրարկուած է Պիտոյից Գրքին և Հեսսեայց ձառին մէջ. այսպէս,

Գիրք Պիտոյից, էջ 580. — «Այս է նախազուուն կրթարանիս՝ և ասպարէզ ենթակայս իրի հանարաւական հանդիսաւորաց, համանգամայն ուշեղագոյն պարմանեաց»:

Յղ. Հեսսեայց, էջ 20. — «Եւ անցեալ կան առ նոսին այլք պարմանիք՝ տռաջին տէզ մուրուացն արձակեալ»:

Շահնեկան է նաև հետեւեալ հատուածը, որ սերտ աղերս կը ցուցնէ՝ Փիլոնի մօտ գտնուող նման դրուագի մը հետ:

Գիրք Պիտոյից, էջ 537. — «Յայնժամ որպէս զյորդորական իմն զուարթութեամբ քաջալիրեալք լինէին արք և կանայք, և ի միասին տռնելով ընծայէին Աստուծոյ ըստ չորհուալից կրիցն հանել բարերանութիւն և ձայն ցնծութեան, Եւ զնոյնս նուազուոր երգ և երածշտական զուզա-

բարբառ հնչմամբք պարաւորակք եղեալ՝ յերկուս բաժանէին դասս. որոց առաջնորդեալ հաւէր արանցն՝ մեծն ի մարգարէս Մովսէս, և կանանցն՝ նորին համարիւն նուազերգողն Մարիամ: Եւ այնպիսարար յամենեցունց առաքելով հրեշտակաման ուրախալից պարաւորութիւննամքանալով զենու յերկինս, և զոհանալով ի չնորհողէն յաղթութեան բաղաձայնական հեշտալուր բանիւք:

Յղ. Հեսոսեայց, էջ 31. — «Եւ աստուածազգեստք եղեալ արք և կանայք մի պարեղեալք՝ զզոհացողականն աւրհնութիւն ի փրկիչն Աստուած երգէին: Եւ առաջնորդէր արանցն Մովսէս մարգարէ, և կանանցն Մարիամ մարգարէ: Սոցա յաւէտնմանութիւն արարեալ պաշտաւնէիցա այսցիկ պար, նուազաք զուգահնչմամբք և զուգարարբառովք, առ ծանր հնչիւն արանցն, կանանցն ոուրն խառնեալ, յարմարական և նուազաւոր բաղաձայնութիւն կատարէր, և արգարէ՝ երոժշտական. քանզի ամենաբարի էին միտք, ամենաբարի բարբառքն, և նազելի և պարկեշտ պարաւորակքնեւ:

Այժմ նկատի պէտք է առնենք քերականական ուրիշ երեսոյթ մը, որ աչքի կը զարնէ Փիլոնի գործերուն հայերէն թարգմանութիւններէն ոմանց մէջ. այդէ և գրին իրու նեցուկ գործածութիւնը բայերու անցեալ կատարեալ եզակի երրորդ դէմքին առջև, անոնց մէկէ աւելի վանկեր ունեցուած պարագային ալ, ինչպէս էգնաց, էգիտաց, էկորոյս:

Այս կարգի բայական ձեւերէն կրնանք մատնանչել հետեւելները.

Ա. — Յղ. Աստուածային Աւրինացն Այլարանութեան, էջ 170. — «Այլ ցրուեալ և քայքայեալ միտքս կամ ախտիւ հարեալ՝ էանց և էգնաց ընդգէմոնն»:

Բ. — Կեանք իմաստնոց, Տպ. 1892:

1. — էջ 52. — «Եւ մաքուր ճաճանչ լուսոյ փոխանակ խորին խաւարին տեսանել սկսեալ՝ էանց էգնաց զնեա ճառագայթին, և ետես և էգիտաց և էան զոր յառաջագոյն ոչ էր տեսեալ»:

2. — էջ 54. — «Եւ վասն զի էանց էգնաց և փոխեցաւ»:

3. — էջ 93. — «Բանզի և ոչ զմի ոք

ոչ ոքք էին ընդ նմա էկորոյս, հիացեալ ընդ մնածութիւն գործոյն»:

4. — էջ 95. — «Վասն զի ետես և էղիտաց զաւգնական զմարտակիցան և ըզսիրելիս յառաջ ստկաւմի հիւանդացեալա»:

Արդ, հիմ ունենալով լեզուական այս երեսոյթը վերոյիշեալ երկու գրութեանց մէջ, կեանք իմաստնոց երկին հայերէն թարգմանութիւնն ալ կարելի կը գտնենք ընծայել Մովսէս Քերողին:

Մովսէս Քերողին վերագրելի վերոյիշեալ երես թարգմանութիւններուն վրայ կրնայ աւելցուի չորրորդ մըն ալ, ահա թէ ինչպէս: Պիտոյից Գիրքին մէջ (Զ. ա. էջ 446) կը հանդիպինք հետեւեալ նախադասութեան. «Որ յոյժ գժոխախնադու եւ դագ բանիւթն վարէր»: Արդ, ընդգծեալ հազուադէպ ասութիւնը կը տեսնենք նուև Փիլոնի «Առանց Պատրատութեան ի Սամփոսիլ» ճառին մէջ (Տպ. 1826, էջ 549), այսպէս: Էլլրդ իրը այսպէս ի վեր զնա կախեաց, և ելոյժ զնա, պատիր աղու եւ դագ բանիւթն»:

Ուրեմն վերոգրեալ լեզուական և քերականական ասուեալներուն վրայ յենլով Մովսէս Քերողը կը տարբերենք Մովսէս Ասրենացին, և առաջինին կ'ընծայենք Փիլոնի երկերէն չորսին, —

Ա. — Յաղագս Աստուածային Աւրինացն Այլարանութեան,

Բ. — Յաղագս Վարուց կենաց Տեսականի, կամ Հեսոսեայց,

Գ. — Կեանք իմաստնոց, և

Դ. — Առանց պատրաստութեան ի Սամփոսիլ — հայերէն թարգմանութիւնը:

* *

Յաւելուածարար կ'արժէ նշել որ լեզուական վերագրեալ ձեւերը — սէ, նէ, նէրտ — ինչպէս և շատ ուրիշներ, օր, նատ, նոջա, հարարին, հասաց, մէնածին, ևայլն, կը գտնուին Տիմոթէոս Կուզի Հակաճառութեան հայերէն թարգմանութեան մէջ: Սակայն Փիլոնի խնդրոյ առարկայ զործերուն թարգմանութեան լեզուէն այնքան հեռու է Հակաճառութեան հայերէնը, որ շատ գժուար է միենոյն թարգմանչի զործ նկատել: Վերջինին թարգմանիչը նոյնիսկ հայ չի թուիր ըլլու, այլ օտար մը՝ միաբնակ դաւանութեամբ:

Ն. ԱՐԲ. ԾՈՎԱԿԱՆ